

կոյս կոյսերու միջեւ, որպէս զի իրեն  
հետ մէկ էակ ըլլայ մինչեւ մահ, եւ  
զինքն համբուրէ իր բերնին բոլոր համ-  
բոյրներովը: Նէ դուրս է հասարակութե-  
նէն եւ օրէնքներէն: կարուած իր ժողո-  
վուրդէն, բամուած ամէնքէն: կիները կը  
նախանձին եւ կ'ատեն զայն. մարդիկ կը  
ցանկան անոր ու կ'անուանարկեն զայն»:

Ոհա մեր աշխարհաբարին այսօրուան  
վիճակը. լեզուն հասած է իր հասնելիք  
տեղը: Պէտք է զայն գործածել զիտնալ,  
պէտք է զայն սորվիլ. զի աշխարհաբար  
ըսելով՝ չկարծենք թէ առանց սորվելու,  
առանց ուսումնասիրելու կլնանք ուզած-  
նիս ընել, իսաղալ լեզուին հետ. պէտք է  
լաւ սորվիլ կանոնները զոր ունի ան,  
պէտք է մանր զննել երփնաւրումները,  
որ այդ լեզուին ոսկի զարդերն են. բայց  
այս ամէնը կ'ըլլայ այն ատեն՝ երբ լաւ

կը ճանչնանք մեր հին լեզուն, ազնիւ լե-  
զուն. եւ այն ատեն շատ աւելի դիւրին  
կ'ըլլայ այդ ազնուութիւնը հազընել նաև  
նոր լեզուին...

Սիրենք այս լեզուն, ջանանք ուղիղ  
զրել այս լեզուն. այս է մեր պարծանքը՝  
մեր ամենէն մեծ հարստութիւնը որ եւ  
իցէ ազգի հանդէպ:

Մենք՝ զաւակներն ենք ազնիւ լեզուն  
ստեղծողներուն. իբր արժանաւոր զա-  
ւակներ անոնց՝ տանք մենք ալ մեր նոր  
լեզուին այն ազնուութիւնը, որպէս զի  
մեր թոռներն ալ ըսեն օր մը մեր աշ-  
խարհաբարին վրայ խօսած ատեննին...

Այս ազնիւ լեզուն ստեղծող ազգը չի  
մեռնիր, չի կրնար մեռնիլ...

Կեցցէ ուրեմն հայ լեզուն, կեցցէ հայ  
ազգը...

Հ. Արսէն Պ. Ա. Զ. Ա. Յ.



## ՈՂԲ. Հ. ԱՐՍԷՆ ԻՐ ՀԱՅԵՐԷՆԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Ակիշանի, չիրմիւզիանց և մեր մախմի չարց սիրախառն աւամդութեամ մէկ նմոյշն է ստորին  
մեր տուածը: Հ. Թադէոս Վ. Թովմանամի մաղթողակամին է որ Հ. Արսէն կը պատասխանէ այն  
խոր յարգամքով և վառ սիրով որում արժանի էր իր հայերէնի ուսուցիչը, գեղեցիկ զգացուցիրուն  
շնորհին քով կարելի չէ չտեսնել բազրատումւոյն հաւատարիմ աշակերտը՝ այդ ծոյլ և վսիմ լի-  
զուին մէջ, և բոթայամզի մարտար պատշաճեցումթերովը. ԽՄԲ.

Հ. ԹԱԴԷՇՈՍ Վ. Թ. Ա. Հ. ԱՐՍԷՆ

Ա. ՍԻՐԵՑՆԱԼՆ ԻՄ ՀՈԳԵԿԻՑ  
Վ. Հ. ԱՐՍԷՆ ՎԱՐԴ. ՊԱԶԻԿԵՆՆ  
ՈՒՂԵՐՁ Ի ՏՕՆԻՆ

Դէտ Մուսայիս յՈՂԵՄԲՈՍ  
Եւ ի տանթեանը կիմբոս,  
Այսօր հասեալ կայ բամբեր,  
Վարանելումս անհամբեր,  
« կարճեալ թլզկացն ըզպոռոտ,  
Հատ վընի Հայրն Ալմպորոտ,  
Նախնոյդ բազմել առ զահոյս  
իմաստնամեմ, արքայոյս»:  
Փափկիկ շնորհաց ցերք ոլոր  
Նօթնէ ամաց Քեզ բուլոր,  
Յորչափ յՈՒունդ Հայր Արսէն  
Անդրալերինըն սարսէն,  
Ի շարս երկոց տոհմաշան,  
Հըրճուեսցի՝ Քոյդ Թովմանան,  
Վեճետիկ, 18 - Բ - 903

Հ. ԱՐՍԷՆ Ա. Հ. Թ. Վ. ԹՈՎՄԱՆՃԱՆ

Ա. ՍԻՐԵՑՆԻ  
ՎԱՐԺՄԱՆՑՆ ԻՒՐ  
ՇՆՈՐՀ ՌԻՒՐ  
ԵՒ ՀԱՄԲՈՅՑ

Մինչ ուշ ի կուրծս յՈՂԵՄԲՈՍ  
Ու Ալիկերեայն ի Լիմբոս  
Ընդաճէր սիրտս անհամբեր,  
Գայր հասանէր ինձ բամբեր.  
Ոչ ի մըռունչ ամպորոտ,  
Ոչ ի մաղթանըս պոռոտ,  
Այլ սէր ի սիրտ առ զահոյս  
Սըրտիս, հոգւոյս լիայոյս...  
Կենացըս շունչ ցերք ոլոր  
Հիւսէ ամաց ինձ բուլոր,  
Ցորչափ շընչէ Քոյդ Արսէն,  
Ու Անդրալերինքըն սարսէն,  
Շնորհակալեօք տոհմաշան  
Զիւր սիրեսցէ Թովմանան:

19 Փետր. 1903



Հ. ԱՐՄԵՆ Վ. Դ. ՊԱԶԻԿԵԱՆ

ՄԻՒՆՉԻ ՄԻԹՈՒՄԵԱՆ

Դաստիարակ, 18 Հոկտ. 1870 — Վեճ. Բատուշ, 9 Յունի 1932

## ՄՈՒԹԻՆ ՄԷՋ ԽՈՍՔԵՐ

(Հ. ԱՐՄԵՆ Վ. Դ. ՊԱԶԻԿԵԱՆԻ ՀՈԳԻԻՆ ՀԵՏ)

Ա. Ղազար, Հայոց հոգեթով՝ Կղզեակ, հոգիս  
վշտերուդ ծամրութիւնն ունի, եւ սիրտս մը-  
ռայլը պատերուդ տրտմաթախի՛ խորհուրդին:

Գիշերն հսկայական եւ մոայլ վիշապի մը պէս դանդաղօրէն կը յառաջանայ հոգւոյս կիսա-  
կործան աւերակներուն թշուառ միայնութեանը վրայ. ու լուսին՝ անսահման տրոմութեամբ  
առցուն, իր կուսական սիրուը կը խեղքէ կապտառուն լճակի մը մայրական որբութեանը մէջ:  
Հեռուն կարապներ, խարտիշահեր կոյսերու աստուածայի՛ն նազանքներով պարուրուած՝  
երեց երկնային սպիտակութիւնը կը մերկանան, և կու լա՛ն յոգնած աչքերով, վիզերնին հա-  
կած անհոգ աւեկներու անգորութեան, և իրենց վիշտը կախած լճակին մէջ տարուբերօրէն ծը-  
փացող աստղերուն բիւրեղներէն, երփներանգ և գիւթիչ:

Մահը կորաքամակ, երկայն և նիհար պարանցով, աչքերը լեցուն կրակով և ահազգեցիկ  
սարսուներով, կը պլլուի անտիրական հոգիիս հպարտ գալարումներուն, և կը ջանայ նզմել  
բոլոր պերճութիւններն իմ առոյգ տարիքիս, և անիմանալի հրաշալվեներն իմ փոթորկած և ան-  
հանգարտ իմացականութեան:

Տիսուր են: Տրտմութիւն մը՝ որ գերեզմանին կը մօտեցընէ իմ գերզգայուն հոգին:  
Ջայն մը վտիտ, կարծես ինձ հասնող քսան դարերու անփորտակելի և ահաւո՞ր հեռաւորու-  
թենէն, գանկիս մէջ կը մրճաճարէ տիեզերքին մէջ սաւանող լինելութիւններուն էն հզօրն ու  
սոսկալին:

Ուրքի՝ կ'ելեմ, ու ձեռքերս ջղուտ, ու հոգիս գալարուն, ու սիրոս աստուածօրէն գազաթ-  
նացած՝ կը նետուի սենեակիս պատերուն վրայ, ու կը ջանամ ոչնչացընել անիմանալի զգայնու-  
թիւններուս խաւարչուտ շիրիմներն, որոնք երբեմն կը յասնեն բարձրօրէն սեւաթոյր վիճերու  
թարթաքուր խորութիւններէն:

Ու ձայնը զոր, անդրշիրմեան հազարաւոր գեղնորակ լեզուակներով հարուստ՝ դարձեա՛լ կը  
բարձրանայ շորջիս լճացած տուայտանիքներուն մէջ, և անողորմօրէն կը կրկնէ. «Մեռա՛ւ, մեռա՛ւ»:  
Երկինք կը զահավիժի իր կատարներէն, և վայրագ հրեշականութեամբ կը պատոէ հողին  
առինքնող մերկութիւնը. ու ծառերը կը միսրճին անծայրածիր կապոյտին մէջ, և կը վայնասու-  
նեն բորենիներու անզսպելի վոհմակին հանգոյն:

Մա՛ն և Աստուած: Ո՞վ է աւելի անըմբնելի և հզօր, ո՞վ իմ մենասէր հոգիս, ո՞վ իմ վայր-  
կեան առ վայրկեան թալիծով և տառապանքով զարդարուող անմարմի՛ն գոյութիւն...

Մեռա՛ւ...: Ո՞վ, ո՞վ մեռաւ:  
Տիեզերքը իր փոթորկածուփ տիտանի ծանձնած մրրկաշունչ հովերուն՝ կը վարգէ  
անորոշութիւններու անհուն միջոցին մէջ, և ծով ու ովկիան կ'անցնին հոգիիս ծործորներէն, ու  
լեռ և ըլուր կը զարնուին ճակտիս ամպրոպներուն, ու զետ ու լիճ կը փոթորկին իմ դիակնա-  
ցած, անզգայացած էութեանս յանդիման, ու կը փախչի՛ն, կը վարգեն խառնիճաղանձ ամբով-  
ներու ողբալի թշուառութեանը հանգոյն:

Մա՛ն, մա՛ն, մա՛ն:  
Մա՛ն, հեռու, հեռու, ինծմէ... բայց, ի՞նչ է այս, երակներուս մէջ կը զգամ պրկումը երկնա-  
ռաք շանթերուն, և անիծեալ քրքիջը մահուան վիշտուած ակուաներուն ընդմէջէն ժայթքող...:  
Ի՞նչ է գիշերն այս աստեղազարդ, և սա լուսնակն անբացատրելի, ի՞նչ են կարապներն այս  
յարաւելորէն շրջուն, և լիճն այս խաղաղ, և լիճն այս տրտում, և լիճն այս վշտերուս հետ,  
վշտերուս պէս փշրուող:

Տիեզերքին մէջ ոչի՞նչ կայ պաշտելի ո՞վ հոգիս, ոչի՞նչ կայ հսկայական և անըմբնելի. միայն  
Մահն է անսկիզբ, անվախճան և հզօր. միայն Մահն է զիմացող ժամանակներու քանդիչ տիրա-  
կանութեան, և զուգահեռ ընթացող Անո՞ր հետ՝ զոր տառապող մարդկութիւնը կը կոչէ Աստուած:

\* \* \*

Վաղը, Վարդապե՛տ, երբ արեգակն հորիզոնին սիրտն սկսի շյել, ու երբ զեփիւն ոստե-  
սա մէջ իր առաջին մարգարիտները սրոկէ՝ պարտասած հոգերով պիտի գիմնմ դէպ ի մօտակայ  
սա ասճարն, և երկիւղածօրէն աղօթեմ ջեր պարզունակ հոգիին համար: